

ԿՐՈՆԱԿԱՆ

ԺՆՈՒՆԴ ԿԱՄ ԱՍՏՈՒԱԺԱՅԵՏՆՈՒԹԻՒՆ

Խորհուրդ մեծ եւ սխանչելի որ յայս տևաք յայտնեցաւ. Խովհիւմ երգեն ընդ երեշտակու, տաճ աւետիս աշխարհի:

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եղիշեի տօնակարգը կը սկսի մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Հրաշալի Աստուածաւայախութիւնամբ կամ Ծնունդով: Է դարու շարականը կ'աւետէ մանկացեալ Տիրոջ եւ բոլորին կողմէ հաւասարապէս սպասուած Մեսիայի զալուստը:

Բոլորին համար հասկնալի եւ պարզ է որ մեծ անձնաւորութիւններ ծնին շքեղազարդ սպալատներու մէջ, ըլջապատուած դաշինակներով ու զուրգուրացող ձեռքերով. բայց սպարադան բոլորովին տարբեր էր աշխարհի Փրկչին՝ որ կը ծնէր Պաղեստինի աննշան վայրերէն Բեթղեհէմի մէջ: Սակայն անոր մէջ կը կայանայ իր խոնարհութիւնը: Անկասկած, ինեղնուկ Հովհիւնները պիտի չհամարձակէին մտնել շքեղազարդ պալատներէ ու սրաներէն ներս՝ չնորհաւորելու Փրկչին ծնունդը: Բայց այըը իր պարզութեամբ եւ խոնարհութեամբ վստահաբար շէր տարբերեր իրենց բնակներ ու պարզ բնակարաններէն, ուստի իրենց մուտքը այդ յարկէն ներս աւելի դիւրին էր ու պարզ: Ահա քրիստոնէական կրօնի առաջին գասա՞ խոնարհութիւնը, որ մեղի կ'ուզէ սորմեցնել Քրիստոսի իր ծնունդով: Պարզութիւն մը՝ որ նըշոյլ իսկ չկորոնցներ իր աստուածային վսեմ հանգամանքէն, տալու համար քրիստոնէութեան հաւասարներու կրօնք մը ըլլալու իր հանգամանքը:

Ծնունդի գիշեր, երկինքն ու երկիրը անսահման ուրախութեան մէջ կը գտնուէին:

Հըւշտակներ իրենց ուրախութեան բաժնեկիցներ կը փնտոէին եւ անոնք կրցին գտնել անմեղունակ հովինները: Հըւշտակը համեստ ու պարզունակ հովիններուն կ'աւետէր Քրիստոսի ծնունդը՝ ըսելով. «Ահաւասիկ աւետարաննեմ մեղ զուրախութիւն մեծ, որ եղիցի ամենայն ժողովրդեանն. զի ծնառ ձեզ այսօր փրկիչ, որ է օծեալ Տէր, ի քաղաքի Դաւթի» (Ղուկս. Բ 10-11): Խոնչ ըստանչելի միացում, ծնունդի դիշերով, Հրեշտակներու եւ անմեղ հովիններուն միջնեւ: Հըւշտակները՝ երկնաւոր Թագաւորին ծընունդը կ'աւետէին այն հովիններուն՝ որոնք իրենց անմեղ գառնուկներուն հսկողութիւնը կ'ընէին բացօթեայ դաշտին մէջ, եւ որոնց հարստութիւնը հաւատքն ու բարութիւնն էր միայն: Անոնք իրենց հաւատքով ու բարութեամբ կ'ընդունէին աւետիսը, կը գոհանային ու կը փառարանէին ծնած Փրկիչը:

Թերեւս հարց տրուի թէ ինչո՞ւ հրեշտակը հովիններու նման պարզ մարդոց աւետեց Փրկչին ծնունդը, և ոչ թէ բարձրաստիւն անձնաւորութիւններու կամ աւելին՝ Մեսիայի գալուստը սպասող Հրեայ ժողովուրդին:

Հըւեաները անհամբեր կը սպասէին Մեսիայի մը զալուստեան, որ կարող պիտի ըլլար զիրենք ազատել Հոսոմէական գերիշխանութեան ծանր ու ծնչոյն լուծէն: Ուստի, իրենց համար գժուար ըմբռնելի պիտի ըլլար այդպիսի Մեսիայի մը ծնունդը Բեթղեհէմի անշան այրերէն մէկուն մէջ:

Միւս կողմէ, իշխող գասակարգը՝ ՀԵ-
ԱՊՄԷՏԱԳԻՆ, կը վախնար ՄԵԽԻՄԱՅԻ գալուս-
տէն, իր ապահովութիւնը շվանդելու մը-
տահողութեամբ միայն տարուած։ Այս գա-
սակարգի մտածումներուն թարգմանն էր ՀԵ-
ՐՈՎԴՔՆ, ԲԵԹՋԵԿԵՄԻ մանուկներու ջարդա-
րաբը։

Հետաքարար, յստակ կը զառնայ թէ ին-
չո՞ւ Փրկչի ծնունդը հովիւներուն աւետ-
ուեցաւ։ անոնք, բնութեան մաքուր, յստ-
նարձ ու հարազատ զաւակներ, հեռու քա-
ղաքներու ժիորէն ու մոլութիւններէն, ի-
րենց պարզութեամբ ամենէն աստուածա-
հաճոյ արարածները նկատուելով, արժանի
համարուեցան առաջին անգամ լսելու հրեշ-
տակներու բերած աւետիսը եւ ողեւորուելու
երկնային սուրբ ուրախութիւններով, ցըն-
ծալու եւ բաժնեկից ըլլալու հրեշտակներու
անզատում ուրախութեան։

Քրիստոնէական կրօնը ինքնին վերելք
մրն է։ նոյնինքն այդ օրինակը մեր Տէրը

տուաւ իր իսկ կեանքով։ իջաւ երկինքէն,
մարմնացաւ Ս. Կոյսէն ու իր ամբողջ կեան-
քը վերելքի վերածեց մինչեւ Գողգոթա։

Իր ծնունդով նոր վարդապետութիւն մը
ականակ, Քրիստոնէութիւնը։ Հակառակ
պարզ ու անհշան ծնունդ մը ունենալուն,
իր վարդապետութիւնը մեծ ու նշանակալից
արդիւնքի մը յանդեցաւ։ Իրմով՝ Աստուած
կատարելապէս կը ներկայանար մարդկու-
թեան։ իրմով մարդիկ կրցան զԱստուած
անչնալ եւ վեր բարձրանալ։ իր ծնունդով
նոր էջ մը, նոր հանդրուան մը բացաւ՝ որ
մտայնութիւնները յեղացրչեց ամբողջու-
թեամբ։

Այս գիտութեամբ ու հաւատքով զօրա-
ցած բաննաք մեր սիրան ու հոգին նման այն
պարզունակ հովիւներուն եւ իմաստուն մո-
գերուն, որոնք տուին իրենց գանձերը, նը-
ւիրեցին իրենց ամենէն թանկաղին ընծա-
ները, և վերջապէս զոհեցին իրենց պաշ-
տած կուռքը՝ Եսը։ Այսպէս միայն սիրի
կարեննաք հետեւիլ մեր մանկացեալ Տիրոջ
բացած նոր ուղիին, ճշմարիտ վարդապե-
տութեան՝ Քրիստոնէութեան։

ԱՂԱՆ ԱԲԴ. ԳԱԼԻՒԶԵԱՆ